

ՏՈՒՐՄԱՆԻ ԶՈՒՄԻՔ

(Գորկանակի մը յոշագրուրի հեներէն)

Ապրիլ 1, Չորեքշաբթի առաւօտ է. ո՛կ է չարագուշակ ոգեսրութիւն չկայ հոս. ամեն ինչ լւա է. իրերու ընթացքը կը թուի ըլլալ յաջող և բնականոն : Մենք Գործին մէջ պարագ ենք և պտոյտներով կ'անցնենք մեր ժամանակը, որովհետեւ Զատկի առթիւ դպրոցական արձակուրդը կը վայելնք :

Ատանայի առաջան շոգեկառքը գեշ լուրեր կը բերէ. կացութիւնը սոսկալի է. 200 զինուոր կ'ուզուի տեղույս կառավարութենէն Ատանայի անդորրութիւնը ապահովելու համար. Պայշ զօգուզներու այդ ջոկատը կը դրկուի ժամանակին, որ ամենաեպերելի բաժին մը կ'առնէ Հայութիւնը փնացնելու ծրագրուած գործին մէջ. Թուրք կառավարութիւնը այսպէս կ'ըմբռնէ հանդարտութիւնը վերահաստատելու միջոցը...:

Այս դէպքը բնականարար ահաւոր տըպաւորութիւն մը կ'ընէ մեր վրայ: Դամոկիման սուրը մեր զիմուն վրայ իր սարսուոր կը պարտցնէ: Պոլսոյ կացութեան վրայ ո՛կ է լուր չունինք. անոր համար չենք կրնար մի հակասահմանադրական մերենայութիւնն շմարել տեղական նենցաւոր կառավարութեան վերաբերումին մէջ. սակայն տիրող ոգեսրութիւնը, կասկածու երթևեկութիւնները, և թուրք խուժանին արտայայտած երեւյթը՝ կուտակուող ամպերու փոփորիկը կը նախազգացնեն մեզի. ու կը սպասենք:

Այդ օրը ո՛կ է միջադէպ չպատահիր, իրիկունը ժամը $\frac{1}{2}$ չին շուկայ կ'երթանը. «Մագամ Զարսրու» էն զատ միւսները զոց են. սակայն հոն մի անօրինակ ոգեսրութիւն կը տիրէ. թուրք խուժանը բիրերով և զէնքերով կը շրջագայի. խմբակներու միջն փոփանակուած զաղոտնի և կասկածու խօսակցութիւնները անմիջապէս կը յիշեցնեն մեզ անցեալի ջարդա-

կան կազմակերպութիւնները, կառավարութեան շէնքը այս շուկային մէջ է, ուրուն. առջն խուժանը համարձակորէն կը արջագայի:

Զանոնք ցրուելու ո՛չ մէկ ջանք, ո՛չ մէկ շարժում. կը զգանք թէ յիմարութիւն մ'է որ գործած ենց շուկայ զալով, և առանց շփոթութիւն արտայայտելու գոլէն կը վերադառնանք, և կը պատուիրենք զըրպրցականներուն որ դուրս չելլեն:

Հինգշաբթի առաւօտուն կացութիւնը աւելի ծանրակշիռ կը դառնայ, բայց ո՛կ է որոշ երկիւղ չենք ունենար. քանի որ 200 զինուոր զնաց Ատանա, կը մոտածեմ թէ անդորրութիւնը կարելի պիտի ըլլայ զերահաստատել:

Տր. Քրիսթի, Գործի յարգելի տնօրէնը, որ դէպքի միջոցին Ատանա կը զրտնուէր և ականատես եղած էր այդ վայրագ վայր պօղուզներու միրագործութիւններոն, բացայայտորէն յայտարարեց տեղույս տեղակալին և ըսաւ. «Այդ զինուորները փոխանակ Ատանա դրկիլու կախաղան պէտք էիր հանել»: Անոնց թուրք խուժանին միանալով յառաջ տարած են ջարդը և աւելը:

Բայց մենց ասոնցմէ լուր չունինք գեռ. առաւօտեան կառաշարին կը սպասենք: Գուշնի բարձրագոյն ննջարանէն կը դիտենք այն ճամբան որ դէպի կայարան կ'առաջնորդէ. վայրաշարժը կը սուլէ ուժգին, վախը կը սկսի. կը նշմարենք որ խամաճուժանը կայարանէն պահականոց կը շտապէ: Պահականոցը մեր գոլէնին շատ մօտ ըլլալով՝ կրնանց տեսնել բոլոր անցքերը. տեսարանը սպառնալից է. խուժանին զէնք կը բաշխուի, և հազին քանակութեամբ զէնք. Կառավարութիւնը հիմա կ'ուզէ զատապարտութիւնը մի քանի պարագութիւններու վրայ նետել. իբր թէ անոնց բռնի ուզեր են առնել զէնքերը. բայց մենք ո՛կ է ընդդիմադիր ջանք չընշմարեցինք: Կառավարութիւնը հարկաւ չէր կրնար պաշտօնապէս այս հակամարդկային պայքարը մղել Հայուն դէմ. բայց նենքութեամբ գործուած զաւածանութիւնը...:

Գայլմազամը և խլամ ականաւորները պահակի գերը ստանձնելու և մեզ խարելու չարութիւնը կը գործեն. նոյն իսկ երդումներով կը հաւաստեն մեզ թէ բան մը չկայ. և խստի կը պատուիրեն մեզի որ դուքս չելենք: Արդիօց « օտար հաստատութիւնները պաշտպանեց» ի ծրագիրն էր որ որ մի քանի պահակներ կը դրուին մեր գուան առջեւ. մենց մասսամը կը կուաչենց նիւթուած թակարդը. թէ չենց գիտեր թէ ի՞նչ վիճակի մէջ է Պուստ, սակայն վիտելով որ տեղական կառավարութիւնը, պարագլուի ունենալով թոյլ, հեղդ և վատ գայմազամ մը, դիմադրութեան ո՛ւ և է շարժում ցոյց չտար օրուան տագնապալի հոսանքին դէմ, կը հասկնանը որ հին բէժիմական քաղաքականութիւնն է որ կը տիրէ:

Էյքֆները ձեռքի տակէ քաջալերելէ եաք խուժանին ոնբազործ ծրագիրները, դուքս կ'ելլեն իրենց բռյներէն, կը զգենուն բարութեան դիմակը, և ապահովութիւն կը քարոզեն. ով խարերայութիւն, ով նենզաժետ և կեղծապարիշտ ստորնութիւն: Կէսօրը կօզմայի պանդոկին մէջ հայ կառապան մը կը սպաննեն, անոր քով ձեփանեն գտած ըլլալու պատրուակով. Կառավարութիւնը խուժանին ձեռքը անցած է կը դառապարոտ և կը սպաննէ: Այս մանրամանութիւնները կ'ընեմ, ցուցնելով թէ ինչպէս խուժանը կը պատրաստուէր ուրբաթ օրուան, և կառավարութիւնը կը տեսնէր ամեն ինչ, ու եթէ ոչինչ չէր ըներ խուժանը ցրուելու, կը նշանակէ թէ կը քաջալերէր զայն: Հայերը իրենց խանութները գոտեր էին և իրենց բնակարաններուն մէջ ապաստանած. բաւական թիւով ընտանիքներ ալ Պոլէն եկեր էին:

Էյքֆները (ականաւորներ) լրութիւնը՝ ունենային համոզելու. հայերը որ բանային իրենց խանութները. զիւրամարս որսի այդ գուհիկ ու անամօթ սիրահարները....

Այդ օրը ուրիշ միջադէպ չպատահիր. բայց գիշերը չենց կրնար քննանալ. յու-

սահատութեան մղձաւանջը կը ծանրանայ մեր վրայ. սոսկալի վազորդայնի մը ուրուականը կը սարսէ զմեզ. ու կը սպասենք վաղուան:

Ուրբաթ առաւօտ է: Ուրբաթ... խլամական պատմութեան մէջ արդեօք կարելի՞ է հաջում կարմիր, արիւնաներկ ու մեղապարտ ուրբաթներու համագումարը:

Ալտանայէն առոտուան trainը կուգայ. վայկեանը գերազանցապէս վճռական է. ինչպէս կը հասկցուի պաշտօնական տեղեկութիւններէ, չոգեկառը պաշտօնէութիւնը բռնի կերպով կը ստիպուի Տարսոն փոխազրել 60-70ի մօտ ծարափ թուրքեր, որոնց անբաւական համարելով Ալտանայի մէջ իրենց գործած աւերը, Տարսոն կը զիմնն սկսուած սիրազործութիւնները ի զլուխ հանելու համար:

« Ալտանայի մէջ խլամ չմնաց », կը պոռայ այդ խուժանը, « Դեռ ի՞նչ կ'ըսպասէք ». 2-3 Հայեր կը սպաննուին կայարանը, որոնց Մէրսին փախչելու համար հոն գացեր էին: Ահա խլամ խուժանը գործի սկսած է. նորէն պահականոց դիմովներ կան, որոնց մասցած բոլոր զէնքերը գրաւելէ յետոյ, կը դիմն Հայ փողոցները, մարթինները և բէզօլվէնները կը շաչեն. փողոցներէն փախչի անկարելի է. զնլակները կը սուրան ամեն կողմ. խուճապ տանիքէ տանիք :

Կը զիտենց որ մեր փողոցէն ոչ ոց չանցնիր. բացարձակօրէն ակներէն կը թուփ թէ խուժանը խստի պատուիրուած է ու և է ցոյց չընել մեր հաստատութեան դէմ: Փօլէնը պարիսպ չունի. ամեն կերպով գուրկէ է պաշտպանութեան միջոցներէ, մասաւանդ՝ պահականոցի առջեւ պարզուող առաջին հաստատութիւնն է, ուր արդէն հայերու ստուար բազմութիւն մը պատասխանած է: Մեզի դէմ ո՛ւ և է ցոյց չըլլար:

Տը. Փրիսթի, իր փեսան Մը. Թօնըրս, և ուսուցիչներէն Մը. Կիպընս Ալտանա կը գտնուէին. Տիկին Քրիսթի, զգալով կացութեան դժուարութիւնը, խստի պատուիրեց որ պարոցէն ու և է զէնց չպար-

պուի • Տիկին Քրիսթի գերազանց ազ-
նուութիւն և հիանալի քաջութիւն ցոյց
տուաւ վատանգին դէմ. գպրոցի դուռը բաց
էր բոլոր Հայութեան առջև. Ալհաւիրը
և սարսափի ահաւորութենէն խուսափող
հայութիւնը ամենանկեղծ ընդունելութիւն
կը գտնէր. և պէտք է մտածել թէ եթէ
Ամերիկեան այս հաստատութիւնը շրջապ՝
հայութիւնը շատ բան պիտի կորսնցէր
անխուսափելի օրէն: Մինչև իրիկուն 4000
է աւելի հայեր բերութեան պահակներու
պաշտպանութեամբ: Այդ ցածազի պա-
հակները իրենց ապահնող հայերէն առին
ատրճանակները, և նոյն իսկ կողոպտեցին
անոնց գրանելերը: Այդ հնանակոչ, գող և
հայասպան պահակները տուներու թալա-
նումին և հրդեհումին ամեն կերպով օժան-
դակեցին: Սոսկալի է. ամրող Տարսոնի
մէջ ոչ մի ազատական թուրք չէ երևան
եկած. տեղակալը և միւս էջրէֆները, ինչ-
պէս նաև բոլոր պաշտօնական անձնաւո-
րութիւնները, որոնց երէկ իրը պահակ կը
պտըտէին, այսօր ամենն ալ ստրկօրէն և.
վատ վեհերութեամբ կը խուսափեն վր-
տանգին և իրենց պատեաններէն դորս
չեն ելեր. հրապարակը զինուած ու քա-
ջազրո՞ խուժանին տրամադրութեան տակ
դրուած է. կը լսնեց զէնքերու շաշխնը,
ու կը զիտենց թալանի արարողութիւնը.
մեր աշբերուն առջևէն կը տանին հայ-
կական բոլոր հարստութիւնները, բոլոր
ճոխութիւնները: Ու ահա հրդեհը. գատար-
կուած տուներու մէջ քարիւզը առատօրէն
կը ցըցընուի, վառելանիւթերը կը դիզուին
և կրակը կը սկսի: Մինք կը զիտենց այս
ամենը Գոլէճի բարձրագոյն ննջարանի
պատուաններէն. բոլոր հայ տուները նոյն
ճակատագրին կ'ենթարկուին. առաջին ան-
գամ է որ կեսներս մէջ կը տեսնեմ այս-
քան համաճարակ հրդեհ, բոցերը կը ժա-
ռանան իրենց իրաններով և ծովիի գու-
լաները՝ բարդ ու փոթորկավար ամպերու
հանգոյն՝ վեր միշտ վեր կը գալարուին.
գրեթէ վայրկենարար երկինքը կը մթագ-
նի, հովս ալ զօրաւոր է. հրդեհէն մոխիր-
ներ և կայծեր կու գան ու կը սահին մեր

վրայէն. կը սովորուինց զոցել պատու-
հանները, ծուխը ներս կը խուժէ և կը
սպանուայ զմեզ խեղդել, արեք խաւարած
է կարծես, ճիշտ այս տպառութիւնն է
որ կ'ունենամ երը կը դիտեմ կարմիր ու
շառագոյն ծովներու ալիքները որոնք կը
կուտակուին ու կը թիվանան հետզիտէ:

Գոլէճի մէջ ամեն որ կու լայ, կը հեծէ.
ի զուր կը ջանանց զանոնց հանդարան-
ցնել, ընտանիքի անդամներ կան, որոնց
ներկայ չեն հիմա. ովք գիտէ, մեռած են՝
թէ փախած. ամենքն ալ ճգնաժամի մէջ
են, իրարու վրայ կը դիզուին. նստելու
տեղ չկայ. բակին մէջ ոչ որ կը համար-
ակի պատիլ, գոլէճի բոլոր սրահը նրանքները
ննջարանները, դասարանները, գրադարա-
նը, ընդունելութեան սրահը, զաւիթը և
տնօրէնին բնակարանը, բոլորն ալ ժողո-
վուրդին տրամադրութեան տակ դրուած
են. հայր այս ընդունելութեան և ապա-
հովութեան առջև գրեթէ կը շուարի. շնոր-
հակալութեան սրտագին խօսքերի յորդա-
հոս արտասուցէ անկեղծութիւնով օծուած՝
դուրս կու գան ամեն շրթունքներէ....:

Բայց ահա կու գայ կասկածը. կը նշմա-
րենց որ 4000 է աւելի հայեր լցուցած
են գոլէճն. ովք չըմտարերեր թրբական քա-
ղաքականութիւնն. ովք չըմտածեր թէ ա-
սիկա մի գոփսային խորամանկութիւն է
հայերը համախմբելու, և զանոնց սնսե-
ապէս փճացնելէ ետքը վազը ջարդելու:
Լասկածը ահագին համեմատութիւններ
կը ստանայ, երբ, մանաւանդ, կը դիտենց
որ կառավարութեան կողմէ արգելթի ոչ
մի արտայայտութիւն չի նշմարուիր: Հա-
պա պահակները, այդ խայտառակութեան
մարմացութենք...: Դուրս կը հրդեհէն,
կը սպաննեն, կը թալէն, կը կողոպտեն,
և կու գան մեզի ըսելու թէ բան մը չկայ.
ու մննց, ծովը ինկողներս, օծերու պըլ-
լուկու անխուսափելի հարկին տակ, գետ
կ'ուզենց յուսալ:

Բայց ինչպէս շյուսալ. եթէ յոյսն
ալ կորսնցնես, խենդենալը բան մը չէ.
դուրս կը զարնեն. մարթիններու և րէ-
զովկէններու շոնդը դեռ կ'արձագանգէ ա-

մեն կողմէ . Յոյներուն մասնաւոր ուշադրութիւն կ'ըլլայ . հրդեհ ու թալան անոնց համար չեն . երբ հրդեհը անոնց տուներուն մօտենայ՝ ջրհաններով կը մարեն . կը հասկնանց որ ամեն ինչ հայերու դէմ նիւթուած դաւաճանութիւն մ'է , ինչ պէտք է ընել , ինչու համար պահակները հայերը կողոպտելէ յետոյ՝ զանոնց ամենցն ալ գոլէն կը բերեն , սոսկալի ջարդ մը կը նախատեսնեց . այսօր կամ վաղը անպատճառ պիտի մորթուինք . զէնք չունինք . ինքնապաշտպանութիւնը բացարձակապէս անկարելի է . մենց անապահով կը զգանց : Մի բանի յոյն աշակերտներ Հոլանտական հիւպատոս Մ . Էլի Ավանիային բընակարանը կը դիմեն . մի քանի բարեկամներու հետ մենց ալ հոն կ'երթանք . հիւպատոսարանը մեր գոլէճին ճիշտ մօտիկն է . կը բացուի դուռը և վեր կ'ելլենց . յոյները գրեթէ ամենցն ալ հոն հաւաքուած են . կիները կուլան . անոնք ալ ապահով չեն զգար ինքինցնին . հիւպատոսին աղջիկը զրիթէ ինենդեցած է . ամեն կողմէ կ'երթայ և շուտառուն հարցում ներ կ'ուղղէ :

Անենեակ մը կը մտնենց , ուր արգէն ուրիշներ նստած են . պատէն կախուած է Տիրամօր պատկերը . Տիրամայը Յոյներու Աստուածուէին է : Հիւպատոսի աղջիկը ներս կը մանէ և կ'աղօթէ պատկերին առջե արտասուագին . ցիշ յետոյ ուրիշ տիկիներ և օրիորդներ ալ կու գան . քահանան ալ հոն է . և ահա կը սկսի պատախառն՝ աղօթքը . սրտառուչ է . ամենցն ալ կու լան , ամենցն ալ կը հեծեն չեմ հասկնար բառերը . բայց կը հասկնամ թէ ինչու համար կ'աղօթեն , իրենց համար իրենց կեանցին համար և իրենց կեանցին համար կ'աղօթեն . կը յուղուիմ . բայց մասնաւոր ջանց մը կ'ընեմ չը յուղուելու . կ'ուղեմ սոտիկ մը դառնալ . չեմ ուզեր զիւտել շուրջս . չեմ ուզեր տեսնել արհաւիրքը . գեր կ'ուղեմ յուսալ ; Միակ իտէլը , միակ մտասկեռումը որուն կառչիլ կ'ուղեմ հոգին , այդ ալ կեանցն է : Ալպիլ կ'ուղեմ , անպատճառ ապրիլ . կ'ուղեմ , հոգս

չէ թէ ամեն ինչս կորսուի , մերկ մնամ անօթի մնամ . հոգս չէ . կ'ուղեմ ապրիլ :

Ժամերը դարերու պէս երկար կը թուին , չեն սահիր . իսկ երբ քաղաքին ժամը հնչէ , մեռելական կոչնակի մը տպաւորութիւնը կ'ընէ . երկակայեցէր մին որ իր մեռելութեան վրայ կը մտածէ , կը խոկայ . . . Երբեմ հայելիին մէջ ինքինցս կը դիտեմ . մի քանի օրուան տագնապը ինչ այլայլութիւններ յառաջ բերած է . չեմ կրնար հանդուրժել . կը հեռանամ հայելիին բովէն :

Իրիկուան trainը աւելի սոսկալի լուրեր կը բերէ . Կտանայէն զինուոր մը կու գայ Ավանիային տունը . կը հասկնանց թէ ան երախտապարտ ըլլալու բաւական պատճառներ ունի այս ընտանիքին հանդէպ , հաւատարիմ է և սանձարձակ անկեղծութեամբ կը խօսի իր սիրազործութիւններուն վրայ . կը պատմէ թէ հայերը սոսկալի զիմաղրութիւն մը ըրեր են թուրք խուժանին դէմ և շատ մարդ մեղոցցեր են . ասոր վրայ իրենց ալ երբ Ատանահասեր են խուժանին միանալով ջարդեր են ըոլոր հայերը գեռ ծարաւի է ան . սոսկալի ատելութեամբ վառուած է հայերուն դէմ , զգիտեր թէ մենց հայ ենց , անոր համար կը պատմէ թուրք տարրին եղենական բաջագործութիւնները , խնդն հայ . ինչ ընել . եթէ չը զինուի՛ ոչխարի պէս կը մորթուի . եթէ զինուի դարձեալ կը մեռնի . Միթէ կարելի՛ է կառավարութեան կողմէ սիսրեմարիք կերպով ծրագրուած կոտորածէն խուսափել :

Այդ միննոյն զինուորը յայտարարեց նաև որ հայերը չընդունովին այս տան մէջ , «Հայերը պիտի ջարդենց , ետքէն դուք ալ կը վտանգուի՛» ըսաւ . Անկարելի է բառերով բացատրել այն ներքին խոռվը զոր զգացի այդ պահուն , մտածեցի թէ այդ մարդը պիտի մեղոնէր զիս հոդ , եթէ գիտնար որ հայ էի . շատ բարկութեամբ կը խօսէր . ճակտէն քրտինը կը հոսէր և քաջ երկոյթ ունէր . ինքինցս չմատելու համար բովէն հեռացայ :

Երբ զինուորը դուրս ելաւ , նշմարեցի

որ Յոյները կասկածու նայուածքներ կ'ուղղեն իրարու. հայ բնտանիցները հետզիւտէ ճամրուցան զանազան պատրուակներով. մեզի ո և է առաջարկ չըրին. կ'երեկի թէ կ'ամչնային մեզմէ. այս ամենէն յետոյ զեռ 20 հոգիի շափ հայեր մացինը հիւպատուարանին մէջ:

Հրդեհը շարունակեց մինչև շաբաթ առաւօտ. զիշերը շատ անյօյս ժամեր անցուցինք, վհատութիւնը իր գերազոյն աստիճանին հասեր էր. Հրդեհը այնքան կը մտանայ որ մեզ ալ կը սպառնայ. բայց Փը նշմարնեց որ ամեն ջանք կը թափուի Յոյն տուները ազատ պահելու համար. անոր համար մի քիչ կը սփոփուինք, բայց վաղորդայնը, կը մտածեմ թէ վաղը առաւօտ բոլոր հայերը բնաշխնջ պիտի ըլլան:

Շաբաթ առաւօտ է. մարթինի ձայն մը կը լսուի վարի փողոցէն. կ'իմանանք թէ օրինապահ պահակ մը հայ մը սպաններ է անձնատուր չըլլալուն համար ! : Ու կը սպասենք մահուան...:

Առաւօտեան ԵՐԱԾՈՒ կու զայ, Առանայէն լուրի կը սպասենք. Յանկարծ փողոցին ծայրէն կը նշմարենք Գօլէնի Պատկառելի Տնօրէնը, Տր. Քրիսթին, և Մր. Կիպրնսը, որ 20-25 զինուրներու ընկերակցութեամբ կու զան հետիոտն. մեր ուրախութիւնը անչափ է. սպայն Մր. Թօնըն չէր եկած. Տր. Քրիսթի իւ աղջկան, Տիկին Թօնընսի, սենեակը զնաց և գուոը փակեց. մահուան զոյժը անմիջապէս լըսուեցաւ. խեղճ Մր. Թօնընը և Մր. Մավրուր, երկուքն ալ զոհ զացեր էին: Ինչպէս պատմել արցոններու պատմութիւնը, ալեզարդ տնօրէնը ինչպէս կու լար արտասուազին, հեկեկալով բոլոր ներկաներն ալ կու լային: Տր. Քրիսթի Առանայի դէպքերուն սոսկալի պատմութիւնը ըրաւ. ինչ խժդութիւններ, ինչ հոգեարցներ....:

Կիրակի ինքայինքնիս ապահով զգացինք Ակեկիայէ հասած զօրքերու պաշտպանութեան տակ: Աւերակներուն այց մը տալ որոշեցինք և մի քանի բարեկամեւ-

րու հետ դուրս ելանք մեր հետ առնելով նաև զինուոր մը. նախ պանդոկ մը զացինք, ուր Գօզոլուզի (Տարսոնէ 9 ժամ հեռաւորութեամբ հայ զիւղ մը) փախըստականները ապակինած էին հազիւ ՅՅ-40 հոգի էին. մեծամասնութեամբ կիներ. Անոնց պատմութիւնը սոսկալի էր, ամբողջ գիւղը կործանած. բնակչութեան ^{1/3} ըսպաննուած, 138 հոգի. ցահանան իր ընտանիցով սոսկալի խժդութիւններու ենթարկուած, դիակիները այրուած. նոյն իսկ ողջ մարդկէ և կիներ այրուած. թրքացում և թլիփատութիւն սանձարձակ. զեռ ինչպէս լսել թէ ինչպէս կրակիներու մէջէն և արհաւիրքներու սարսափին մէջէն ասոնք կրցեր էին փախչիլ, մերկ, թշուառ ու եղկելի....:

Զենք կրնար հանդուրժել, դուրս կ'ելլենք պանդոկին և կ'երթանք Գօլէնի դասատուներէն Ալուամ էֆ. Պաղտիկեանի բընակարանը. ինք ալ մեզի հետ է. տունն կողովուուած է, բայց ոչ ամբողջութեամբ. տունը չէ հրդեհուած, որովհետև իսլամի մը կը վերաբերի. գրադարանը խորտակուած, զիրքերը և տեսրակները ցիրուցան: Գորգերը և թանկապին իրերը թալանուած. կը դիտենք շուրջի տուները, որոնց հիմա քարակոյսներ են զարծած, բոլոր հայկական թաղը փլատակներու ցուցադրավայր մ'է. սեցած պատերու մասեր դէս ու դէն կը ցցուին դիւային արտայայտութեամբ. փողոց կ'իշնենք և կը պատենք, քարերու և մոխիրներու շեղջակոյսերուն մէջէն կը քալենք. կը նշմարենք պարպաւած և խորտակուած դրամարկղեր. երկաթեայ կարասիներ կան որոնք հոգեկին շերմութենէն բոլորսին այլակերպուած են քարերը և մարմարինները ջերմութեան սաստկութենէն ճեղցուած ու փշուած....: կ'երթանք եկեղեցի. վարժարանները և Հնչ. Գլււալը աւերակներ են զարծած, միայն Մանկապարտէզն է որ կը մնայ. Կեկեցին քարաշէն ըլլալով անկարելի եղած է զայն այրել, բայց այդ սրբավայրն ալ թատրեղած է մի ամպարիշտ կատակերպութեան. խաչերը, սկինները, աշտանակները, բուր-

վառները և բոլոր սրբազն անօթները կող դպտուած են. ջաները փշրուած, աւետարանները և շարականները բզկուուած ու գետին նետուած. խորանը և դասը խորտակուած, եպիսկոպոսական աթոռատեղին, որ նոր շինուած էր մեծ ծախքերով, բանուած: Տաճարը կանգուն կը մնայ իր մերկ պատերով. գետինը փշրուած կը մնան գիրքեր և ապակեայ անօթներ և ջաներու պրիսմակներ, յոյժ սրտակեղեք երևոյթով: Նոյն իսկ այդ ամպարիշտ գերասանները շապիկ հագնելով և թագեր դնելով թափօր կազմեր են և եկեղեցին սպասուին ալ դապաղի մէջ զնելով մեռելական արարողութիւններ կատարեր են, ծաղրելով կրօնքին սրբութիւնը...: Մարմարեայ տապանաքարերը փշրուած են և շիրիմները պեղուած: Սակայն ինչ հարկ պատմելու կրկնուած պատմութիւնները. ամեն հայ իր առջև ունի վէպ մը, սոսկալի դէպերու հաւաքածոյ մը. երևոյթները միւնոյն են, երբ հայը՝ միւնոյն հայն է, և թուրք՝ միւնոյն թուրքը: Կը ժգննց եկեղեցին և դարձեալ գոլէն կը դառնանց աւերակներուն մէջէն:

Մարդ չկրնար հանդուրժել երբ տեսնէ միակ օրուան մը մէջ գործուած այս նախնիրներ: Գազանները չեն կրնար այս շափ անգութ ըլլալ, ո՞ն զիւային են ասոնց, հակամարդկային են ասոնց, զեհնային են ասոնց: Դիտեցէր խեղճութիւնը, 500է աւելի ընտանիքներ անտուն մնացած են. ուտելու և հագնելու ոչինչ ունին, Տարսոնի և շրջակայ ապարակներու և գիւղերու մէջ 600 ի մօտ անձեր սպաննուած են, շատերը սոսկալի խմդժութիւններով. կոյսեր և կիներ լլկուած, ոմանց առեանգուած և թրցացուած. այրեր կան որոնք թլփատուած են...:

Կառավարութիւնը պէտք է անպատճառ հատուցանէ բոլոր տնտեսական կորուստները. Կառավարութիւնը պէտք է վճարէ անպատճառ, եթէ սահմանադրական է. Հայը պատախանատուութեան ոչ մի բաժին չոնի. այդ առթիւ ինչ որ ալ ըսուի բացարձակ և անազորյն զրպարտութիւն

մը պիտի ըլլայ. Հայը անցեալէն խրատուած ըլլալով քիչ մը պատրաստութիւններ տեսած էր ինքնապաշտպանութեան համար. բայց երբ տեսաւ որ տեղական կառավարութիւնն է որ ջարդը սարբած է, ընկնուեցաւ. Տարսոնի մէջ ոչ մի ընդդիմութիւն եղաւ. ատիկա յիմարութիւն պիտի ըլլար:

Եթէ կառավարութիւնը վճարէ մեր տնտեսական կորուստը, ով պիտի հասուցանէ 20000 է աւելի Հայերու արեան գինը. դարձեալ մոռացութեան մէջ պիտի նետուի այդ սոսկալի բողբը... Ով մարդկութիւն, ով եսամոլ մարդկութիւն, որ կը դաւանիս թէ « իրաւունքը զօրաւորինն է...»

ԱԿՐԱ
Հեղինակ «Հայք Ճակատագրէն»ի

Արաքել Սիւնեցւոյ « Վասն տանգանաց դժոխոց»ի մասին.

(Ան Մատ. Հ. Ն. Ակիւնաւ)

Առաքել Սիւնեցւոյ Աշամզիրը հրատարակած պահուած՝ անզրազարձայ որ «վասն տանգանաց դժոխոց» ցերթուածը (զոր իրը իդ տաղ մը հրատարակած եմ կոստանդին Եզնկացւոյ ցերթուածներու հետ) Առաքել Սիւնեցւոյն է. և արդէն Պ. Զօսպանին իմ այս անզրազարձութիւնս ծանոյց երբ գրեց սա տողերը.

Հ. Պոտուրեանի չորդիւ ստուգուեցաւ որ «Հոգեվարքի տաղը» Առաքել Սիւնեցիին էր ինչպէս և « Վասն դժոխոց»ը որ Ազամզրի մէջ հատուածն է»: (Խանճիա 19 8 էջ 1):

Նոյնը պիտի ըսեմ երբ Առաքել Սիւնեցւոյ ցերթուածները հրատարակեմ՝ ուսումնասիրութեամբ:

Հ. Մ. Պ.

ԿՈՀԱԿ Շարարարեր, Գրական, քաղաքական, տնտեսական և ընկերային. — Բաժանորդագինն է Պոլիս և զաւառները տար. 50 դր:

Rédacion du journal « GOHAG »
Avenue de la S. Porte Rue Sépetdji 27.
CONSTANTINOPLE